

Վերջապէս կը համնի այն օրը, յորում փոքր սարգերը, որ զբէթէ միշտ 200 հատ կ'ըլլան, դուրս կ'ենեն, և անմիջապէս կը ցատկեն իրենց մօր կոնակը. հոն իրենց զիրենց անշարժ կը բռնեն՝ մին միւսը սեղմած. և մայրը համբեռութեամբ զիրենց ամէն տեղ կը փոխազրէ. այս իրեն բռնակրութիւնը կը տեէ Յ-7 օր:

Որքան որ մայրական սէրը սաստիկ կը տեսնենց իր ձագերուն հանդէպ, այնքան ալ վայրագ է ամուսնական սէրը այս փոքր կենդանեաց մէջ. այնպէս որ էզը, ամուսնութենէ անմիջապէս վերջ, զ'ուտէ իր ամուսինը. սակայն այս զէպքս միշտ չի պատահիր, որովհետեւ բոլոր այն ժամանակը որ սարդերը միասին կ'անցընեն, նախ խոզակին մէջ և ապա իրենց մօր կոնակը, ուտելու նիւթ չեն առնուր, որովհետեւ մայրերնին իրենց կերակուր կը հայթայթէ և երբ բաւական մեծնան կը բաժնուին և իւրաքանչիւրը կղզիացեալ իրեն սատայնին մէջ իրենց զիրենց կը հոգան: Սարդերու այս զազանային սովորոյթը՝ մեծ պէտք չէ համարել, թանի որ

կը տեսնենց բոլոր կենդանիները, և մասնաւրապէս մսակերները, որ մերձաւոր տեսակները, նաև միննոյն տեսակի պատկանողները զիրար կը գիշատեն երբ կը տեսնեն աւարի պակասութիւնը: Ասոր մէջ սարդերն ալ ուրիշ բան չեն ըներ, բայց եթէ բնական օրէնքին հետևել: Սարդերը կարծուածէն շատ աւելի ընկերական են, իօժէն Սիմոն Վիճուէլայի կողմերը ճամբորդութիւն ըրած միջոց երեք տեսակ սարդերու վրայ մասնաւոր ուշազբութիւնը դարձուց, և իրեն յօղուածին մէջ կը գիէ. « Իւրաքանչիւր նահատ ունի իրեն համար կղզիացեալ հիւսուած մը. ուսկից որսորդութիւն կ'ընէ իրեն համար, ձուածելու ժամանակ մի քանի էզեր կը միանան խոշոր մացառի մը վրայ, կը փակուին խոշոր խոզակի մը մէջ, և հոն փոքր խոզակներ շենելով՝ կը զնեն հաւկիթնին»:

Սակայն այս ընկերական բնազդումը դեռ աւելի ծաղկած է Anelosimo sociolis կոչուած սարդերուն մէջ, որոնց

քանի մը հարիւցներ և երբեմ հազարներ կը պատեն խահուէի ամբողջական տուն։ Կը Այս հիւսուածին ներըին կողմէ կը գտնուին կանոնաւոր ձևերով անջրապեսներ որոց մէջ կ'ապրին անազին ընկերութիւն մը սարգերու, Դեռ աւելին՝ վերոյիշեալ հեղինակը կը յիշէ ուրիշ ընկերութիւն մը սարդերու, ասոնք կը միանան, և կը հիւսեն անազին ուստայն մը, որուն կեղնը քիչ մը աւելի խիտ, ուր միայն արուները կը կենան, իսկ էզերը ասոնց շուրջը՝ իսկ երր թոչուն մը պատահմամբ մէջէն անցնի և ուստայնը վասաէ, շուտով սարգերու խումբ մը կը վազեն՝ վաստած տեղերը նորոգելու:

Զուերը հիւսածին կեղրոնը կը զետեղն մին միւսէն քիչ մը հեռու, և իւրաքանչիւր իրեն խոզակին պահպանութեանը կը նայի. ասոնց խոզակը այլանզակ ձեւ մը ունի. այնպէս որ թոշունները անցած ժամանակ բուսական կտոր մը կարծելով չեն ուտեր. իսկ եթէ զիտնային ներքին պարունակութիւնը զանց պիտի չընէին ուտելու:

Տեսանց թէ այս սարդերու մէջ ի՞նչ տեսակ ընկերական միութիւն կայ, և թէ փոքր միջատներու վրայ իուրագննին քննութիւններ ընելու ըլլանը, դեռ ի՞նչ նորութիւններ կը յայտնուին՝ որ անծանօթ մացած են: Որչափ որ բանավարութիւնն զուրկ են, սակայն ունին իրենց ալ իրենց մէջ մէկ էզու մը, հասկցողութիւն մը զոր մարդկայն միտաքը դեռ այն աստիճանի մէջ չէ որ ըմբռնէ, իսկ թէ երբ պիտի հասու ըլլայ՝ այդ անծանօթ է:

Հ. Մակուս Ա.

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Նուտով լոյս պիտի տեսնէ բազմավէպի 11-12 միացեալ նոխ թիւը ամենահետաքրրքական բովանդակութիւնմբ: